

թելու այս կուռ պ հիւանդութիւնս սրա-  
ձայն հագագախտին<sup>1</sup> հետ, որ յանկար-  
ժական երևան կ'ելլէ, ու կոկորդին խո-  
րը պարզ կարմրութիւն մը կը պատ-  
ճառէ:

Մինչև որ բժիշկը հասնի՝ պէտք է ախ-  
տացելոյն սրունքներուն վրայ մանա-  
նելի կամ քաղխի սպեղանիք<sup>2</sup> դնել,  
ջերմ սպունգ մը վզին վրայ պլլել, և  
թեկերը քափուրախառն ալքոոլով չփել:  
Ասով ախտը քիչ մ'որ թեթևնայ,  
պէտք է ախտացելոյն փախողական մը  
տալ, որուն ազդեցէն ետքը, հիւանդը  
պէտք է աղէկ ծածկել ու մուշի, տի-  
լիայի ծաղկի կամ ուրիշ կակղեցուցիչ  
խոտերու ջուրը մերթ ընդ մերթ խմը-  
նել: Բայց տղուկ ամենեւին գործածե-  
լու չէ:

Բժշկին ընելի գործողութիւնն է անցք  
մը բանալ շնչափողին վրայ որ օդը  
թոքերը կարենայ թափանցել: Այս  
գործողութիւնս դիւրին է, և փորձը  
օգտակար ցցուցած է, որովհետև ա-  
սով ախտացելոց հնգին մէկը կ'ազա-  
տի: Որչափ ալ երկիւղալի երևնայ ծնո-  
ղաց այս գործողութիւնս, պէտքը չէ  
ամենեւին հակառակելով չհաւանիլ:

Զուարթ մարդուն օգնութիւնը  
երկրնքէն է:

Առաքինի մարդու մը յատկութիւնը  
զուարթութիւնն է, որ վրան՝ ինչպէս  
արևուն պայծառութիւնը՝ անանկ կը  
փայլի: Քաղցրահայեաց դէմքի մը ուրա-  
խութիւնը դուրս կը զեղու ու չորս կող-  
մը կեցողներուն կ'անցնի: Նաև խիստ  
ու լուրջ բնաւորութիւն ունեցող մը՝  
չարունակ զուարթ մարդու մը կենա-  
կցութեամբը կ'ամոքի կը քաղցրանայ:  
Տխրութիւնը կարող չէ զուարթ խօսա-  
կցութիւն մը և անուշ ժպիտ մը յաղ-  
թահարելու, ինչպէս և ոչ մառախուղը,  
ամպերն ու գոլորշիները՝ կարող են

արևուն լոյսը խափանելու որ տեսարա-  
նի մը վրայ չզարնէ: Միշտ զուարթ ե-  
ղիք. վասն զի յարատե ուրախ բնաւո-  
րութիւն մը ամեն ճամբայ դիւրին կ'ընէ,  
և ամեն ծանրութիւն թեթև: Երբեմն  
նաև այն մարդը որ լաւագոյն խառ-  
նուածքի տէր է՝ դժուարաւ կրնայ հան-  
դարտ և զուարթ երևոյթ մը ունենալ.  
սակայն այս դժուարութիւնը կը վեր-  
նայ եթէ մտածելու ըլլայ որ տխրու-  
թիւնը և յուսահատութիւնը միայն փու-  
շերը և վիշտերը աճեցնելու կարող են:  
Նախախնամութիւնը թէ բարւոյն և թէ  
չարին թոյլ կու տայ որ վրանիս գայ, և  
նոյն իսկ չարիքը մեզի օգտակար կ'ըլ-  
լայ եթէ անոր փորձառութեան դաստ-  
վը շահինք. ինչո՞ւ համար ուրեմն հան-  
դարտ ոգւով չարիքը չընդունինք, նուա-  
ճելով ասով անոր խայթը: Ի՞նչ բանի  
կու գան դաժանաբարոյ բարբը, կիրքը,  
տխրութիւնը: Եթէ հիւանդ ենք, առող-  
ջանալու յոյսը մեզի խրախոյս ըլլայ.  
Եթէ դժբաղդութենէ մը զարնուինք,  
յաջող ապագայի մը զուարթ նախատե-  
սութիւնները մեզի մխիթար ըլլան. եթէ  
մահը մեր սիրելիներէն մէկը մեզմէ  
առնէ տանի, մտածենք որ անոնք այն  
երջանկութիւնը վայելելու զնացին, ուր  
մենք ալ պիտոր երթանք անոնց մասնա-  
կից ըլլալու ցյաւիտեան: Զուարթ եղիք,  
եթէ ոչ՝ գոնէ միայն ձեր շահուն համար:  
Այս կերպով լաւապէս կը կատարէք  
ձեր ամենայն պարտքերը և դիւրագոյն  
կերպով կը տանիք ամենայն ծանրու-  
թեան: Զուարթութիւնը՝ ձեր միայնու-  
թեան մխիթարը կ'ըլլայ, և իբր անցա-  
գիր մը կամ յանձնարարական մը կը  
ծառայէ ընկերութեան մը մէջ: Զար-  
մարդը, ախտաւորը, կրնան երկդիմի  
զուարթ բնաւորութիւն մը ձևացնել,  
սակայն քիչ անգամ կամ երբեք կա-  
րող չեն իրապէս զուարթ ըլլալու: Բնա-  
կան զուարթութիւնը աննենգ ոգւոյ մը  
և բարեսէր սրտի մը յայտնի նշանն է:

1 Laringite aigue.  
2 Cataplasme.